

ԴԱԳԱՂ ՇԻՆՈՂ՝ Աղրիանոս Պրոխորովի յետին կարասիքը բեռ-

նաւորուած էին յուղարկաւոր կառքի մի վերայ, ու վտիտ զցդ ձիե-  
րը՝ չորրորդ անգամ բասման փողոցէն՝ դէպ ՚ի նիկիտինպի կը յա-  
ռաջէին գժարութեամբ, ուր զագաղ շինողը պիտի բնալէր ամբողջ  
իւր ընտանիքովը, խանութը փակելէն յետոյ՝ կառանցիկ դրան վրայ  
ծանուցում մի կացուց թէ տունը ծախու է կամ վարձելի. ու ինքը  
ուոքով սկսաւ դէպ ՚ի իւր նոր բնակարանը երթալ. Մօտենալով դէպ  
՚ի գեղին տան որ այնշափ ժամանակէ ՚ի վեր նորա երևակայու-  
թիւնը շացուցեր էր ու վերջապէս գնած էր զայն բաւական խոշոր  
գումարով, ծեր դագաղ շինողը զարմանալով զգաց որ սիրտը ուրախ  
չէր: Երբ անձանօթ սեմը կոխելով տեսաւ որ շշնկոց կայ տան մէջ,  
հառաջեց նա իւր հին բնակարանը, յիշելով, ուր տասնեւութ տարի ա-  
մենայն ինչ խստիւ իւր կարգին էր: Մկսաւ յանդիմանել իւրեր-  
կու աղջիկները ու աղախինը՝ դանդաղ շարժելնուն համար ու սկը-  
սաւ ինքը նոցա օգնել: Շուտով ամենայն ինչ կարգի մուաւ. որբոց  
պատկերները իրենց գոգաձեւ խորանիկով, ամաններու դարանը, սե-  
ղանը, բազմոցը և անկողինը իրենց նշանակեալ անկինները գրաւե-  
ցին ներքին սենեկին մէջ. իսկ խոհանոցին ու ընդունելութեան սե-  
նեկին մէջ, տանտիրոջ ձեռակերտ աշխատութիւնք գրուեցան. այս-  
ինքն, գոյնզգոյն զագաղներ սյլ և այլ մեծութեամբ. նոյնպէս գը-  
րուեցան հոն զարաններ յուղարկաւորական սգաւոր գիշարկներով,  
վերարկուներով ու ջահերով: Կառանցիկ դրան վրայ՝ բարձրացաւ  
վերտառութիւնը, որ կը ներկայացնէր գիրուկ Աէրը. ՚ի ձեռին վար  
շրջած ջահը, և ստորև այսպէս զրուած — « Հոս կը ծախուին ու  
կը շինուին թէ հասարակ և մէկ ներկուած գագաղներ, վարձու ևս  
կը տրուին, հիներն ևս կը նորոգուին »: Աղջիկները քաշուեցան ի-  
րենց սենեկալը. Աղրիանոս իւր տան մէջ պատեցաւ, աչքէ անցուց  
ու եկաւ նստաւ պատուհանին առջև, հրամայեց որ հեշտաեռը  
Սամավարը պատրաստեն:

Զարգացած ընթերցողը զիտէ թէ Շէքսափիր ու վալմէւ Սկօթ  
ներկայացուցած են իւրեանց զիաթաղքը, իւր ուրախ ու կատակ-  
սէր մարդիկ, որպէս զի այդ հակադրութեամբ աւելի սաստիկ աղ-  
գեն մեր երեակայութեան վերայ: Ճշմարտութիւնն յարգելով, կա-  
րող չեմք նոցա օրինակին հետեւիլ, կը ստիպուիմք ասել թէ մեր  
գագաղ շինողին բնաւորութիւնն լիովին նման էր իւր տիսուր արուես-  
տին: Աղրիանոս Պրոխորով սովորաբար տիսուր ու խորհող ոմն էր.

թերեւ նա լոռութիւնն կ'ընդհատէր զիւր աղջիկները, յանդիմաննելու գամար՝ երբ անգործ կը տեսնար, պատուհանէն անցորդներուն վրայ նայելու զբաղած . և կամ թէ իւր ձեռակերտ աշխատութեանց վրայ յօք ծախս անելու միջոց, աւելի բարձր զին պահանջելով անոնցմէ՛ որք ունէին գժբաղջութիւնն (երբեմն ևս ուրախութիւնն) այդոր պէտքն ունենալու:

Այսպէս ահա, Ալդրիանոս նստած պատուհանին մօտ խմելով եօթ-ներորդ գաւաթն թէյի, ըստ սովորականին, ընկղմած էր տրամախոր մոտածութեանց մէջ, կը մոտածէր նա այն յորդ անձրւէին վրայ որ շաբաթ մի պառաջ տեղացել էր, թօշակաւոր ձիւաւորաց տամապետին յուղարկաւորութեան միջոց, ճիշտ քաղքին պատուարին մօտա Շատ վերարկուներ այդկից նեղցել էին. շատ զլնապրկներ փճացել էին: կը նախատեսէր նա անհրաժեշտ լինելու ծախքերն, քանզի յուղարկաւորական տարապից հին պաշարը գրեթէ փճացած ու հնացած էր: կը յուսար նա այդ կորուստը նորոգել, Տրիկիփին, ծեր վաճառականուհոյն միջոցովս, որ գրեթէ տարի է որ մահուան դուռն էր: Բայց Տրիկիփին 'ի Ռազզիուես պիտի մեռնէր, որով Պուխորով կը վախէր որ ժառանգները՝ շնայելով նորա արած խոստմունքին, պիտի ծուլանան զինքը կոչելու այդշափ հեռուէն, ու պիտի դիմէին մօտարնակ դագաղ շինողի մի,

Այս մտածութիւնք յանկարծ ընդհատեցան երեք անգամ դրան ֆուանմասոնական բախիւնէն. « Ա՛վ է » հարցուց գագաղ շինողը: Գուար բացուեցաւ. մտնողը՝ որոյ գէմքէն իսկոյն կարելի էր գերմանացի արուեստաւորն ճանաչել, մոտաւ սենեակը, զուարլթ երեսով մօտենալով առ Ալդրիանոս.

« Ներեցէք, սիրելի գրացի » ասաց այն ոուս լեզուովը զոր առանց ծիծաղի շեմք կարող լսել մեք. — « Ներեցէք որ ձեզ խանգարեցի.... կը փախաքէի շուտով ծանօթանալ ձեզ հետ: իս կօշկակար եմ, անունս Գոտլիք Շուլց է, ձեզմէ մի փողոց հեռու կը բնակիմ, այն տունը որ ձեր պատուհաններու գիմացն է: Վաղը արծաթեայ հարսանիքս տօնելուս առթիւ, կը խնդրեմ զձեզ ու ձեր օրիորդքը բարեկամնաբար իմ սեղանիս հրամել ։

Հրաւէլքը խոնարհարար ընդոնուեցաւ: Դագաղ շինողը խնդրեց կօշկակարէն որ նստի գաւաթ մի թէյ խմէ. Հոորհիւ Գոտլիք Շուլցի անկեղծ բնաւորութեան, շուտով մտերմաբար սկսան խոսակցիլ. — « Հրամանքնուդ առեւտուրը Ծնչպէս է ո հարցուց Աղրիան. — և է՛, է՛, պատասխանեց Շուլց, միջակ է, գանգատիլ չեմ կարող. թէպէտ և, 'ի հարկէ, ապրանքս ձերինին չի նմանիր. ողջ առանց կօշիկի կարող է կենալ, իսկ մեռեալը առանց գագաղի մնալ կարող է»:

— « Ամենաճիշդ է այդ » , նկատեց Ադրիանոս . և յիրավի եթէ ազ-քատը գրամ չունի կօշիկ գնելու , մոտ չկայ , բոպիկ ևս կը քալէ . իսկ աղքատ մեռելը ծրի ևս գագաղ իրեն կը հոգայ » :

Այս կերպով խօսակցութիւնն սակաւ մի դեռ երկարեց . վեր-ջապէս , կօշկակարը ոտք ելաւ՝ ողջունեց ու գնաց՝ կրկնելով իւր հրաւերքը :

Հետեւեալ օրը , ճիշտ ժամը 12 ին , գագաղ շինողը իւր աղջիկնե-րով , նոր գնած առունին գունէն ելան զրացւոյն տունը երթալու հա-մար . Զեմ ուզել նկարագրել աստ ոչ Ալդրիանոս Պրոխորովի ուսու-բաճկոնը և ոչ Ակուլինեայ ու Դառիոյի եւրոպական պաճուճանքը . կամենալով ետ կենալ , յայսմ պարագայի արդի վիպասանից սովո-րութենէն : Միայն կարծեմ աւելորդ չէ նկատելը՝ թէ երկու օրիորդ-քրին ևս դեղին զլիսարկ ու կարմիր կօշիկ հագել էին , զորս մի միայն մեծ տօներու կը գործածէին :

Կօշկակարին փոքրիկ բնակարանը լեցուն էր հիւրերով , որոց մեծ մասը գերմանացի արուեստաւորք էին՝ իրենց կնիկներով ու իրենց արուեստին աշակերտուներով : Ռուս ծառայողաց մէջէն , մի միայն կար ֆինլանտացի պահապանն եռաքօ , որ գիտէր շահիլ , չնայելով իւր ստորին պաշտօնին՝ տանտիրոջ մասնաւոր ներողամտութիւնն : 25 տարի կը ծառայէր նա այդ պաշտօնին մէջ հաւատարիմ ու ճիշդ , Պոքրոբլքիի թղթաաարին նմոն : 1812 ին մեծ հրդեհը ոչնչայնելով առաջի մոյրաքաղաքը Մոսկուա , փճացուց նաև նո-րա խեղճ խուզը . բայց թղնամէյն հալածուելուն պէս , այնոր տեղ ուրիշ նոր խուզ շինուեցաւ մոխրագոյն սպիտակ սիւնակներով . իւռա-քօ սկսաւ դարձեալ քայլել այնոր առջն . մոխրագոյն չուխայէ բաճ-կոնը զսպած , կացինը 'ի ձեւին : Նա գերմանացւոց մեծ մասին հետ ծանօթ էր , որք նիկիտեան տան մոտ կը բնակէին՝ որոնցմէ ոմանք մինչեւ անգամ զիշեր անցուցել էին կուռքօյի տան , կիրակիէ մինչ երկուշարթի : Ադրիանոս իսկոյն ծանօթացաւ նորա հետ , որովհետեւ ուշ կամ կանուխ նորա պէտք պիտի ունենար . հիւրերն սեղան նըս-տածնուն պէս , սոքա ևս մէկտեղ նստան : Պարոն և ծիկին Շուլց . ի-րենց աղջկով , տասնեօթ տարեկան Լօթիէնն , ճաշելով հիւրերուն հետ 'ի միասին , կ'օդնէին միանգամայն խոհարար աղախնուն ծառա-յութեանը : Գարեջուրը կը հեղուր առատաբար : Եռուքո չորս մար-դու շափ կուտէր , Ադրիանոս նորամէ պակաս չէր . նորա աղջկունք նազնզելով կեցել էին . գերմաներէն լեզուով խօսակցութիւնն քա-նի կ'երթար բարձրաձայն կը լինէր : Յանկարծ տանտէրը խնդրեց ունկնդրութիւն , բանալով կնքեալ շիշը , բարձրաձայն ըստ ուսւերէն .

— « իմ բարի լուիզիս կենդանութեան » . կեղծ - շամպանեայ դի-նին փրփրեցաւ . տանտէրը զողաբար համբուրեց իւր քառասնա-

մեայ ընկերոջ փափուկ երեսը ու հիւրք աղաղակալից խմեցին 'ի կենդանութիւն բարի լուփզի :

— « ի կենդանութիւն իմ պատուական հիւրերուս», գոչեց տանտէրը, բանալով երկրորդ շեշը. հիւրք չնորհակալ գալով դատարկեցին կրկին իրենց բաժակները, կենդանութեան բաժակները սկսան ահա մէկմէկու ետևէ յաջորդել. խմեցին 'ի կենդանութիւն Մոսկովյայի ու տմբողջ տաներկու գերմանական փոքր քաղաքաց կենդանութեան, բոլոր արուեստաւորաց խմբին կենդանութեան. խմեցին և խրաքանչիւրին համար զատ զատ, խմեցին 'ի կենդանութիւն առուեստաւորաց և նոցա աշակերտաց : Ադրիանոս եռանդով խմեց, ու այն աստիճանի զրւարթացաւ որ ինքն ևս առաջարկեց զուարծալի կենդանութեան բաժակ մի :

Յանկարձ հիւրերէն մին, գէր հացագործ մի, վերցնելով բաժակը գոչեց . « ի կենդանութիւն այն անձանց որոց համար մեք կ'աշխատիմք » : — Այս առաջարկութիւնս, ինչպէս այլք ես, ցնծալից ու միահոգի լնդունուեցաւ : Հիւրերը սկսան մէկմէկու գլուխածոել, գերձակը կօշկակարին, կօշկակարը գերձակին, իսկ հացագործը երկուսին, և չեւկաբար բոլորը հացագործին : Եու ոքօ, այս փոխագարձ գլուխ ծուելնուն մէջ, գառնալով իւր գրացւոյն գոչեց .— ի՛հ, ինչ կեցել ես . խմէ նայինք դու ես 'ի կենդանութիւն քու մեռեալներուդ :

Բոլորը ծիծաղեցան, բայց զագաղ լինողը անարգուած սեպեց զինքը ու խոժոռ գէմք մի առաւ : Ոչ ոք նշմարեց այդ հանդիպածն, հիւրք շարունակեցին խումը . երբ սեղանէն ելան, երեկոյեան զանգակը կը հնչէր արդէն :

Շարունակելի

